



ARS-WUSA School Financial Verification Worksheet

ՀՕՄԻ ԱՄՆԻ Արեւմտեան Շրջանի Դպրոցի Նիւթական Ստուգման Հարցաթերթիկ

A. Parent Information Ծնողքի տեղեկութիւն (գրել անգլերէնով)

Last Name Մականուն

First Name Անուն

MI

Address Հասցէ

Apt. #

City Քաղաք

State

Zip Code

MM/DD/YYYY

Date of Birth Ծննդեան Թուական

Phone Number Հեռաձայնի թիւ

B. Family Information Ընտանիքի Մասին Տեղեկութիւններ

List the people who will live in your household between July 1, 2018 and June 30, 2019. Include yourself, your spouse, and child(ren) and all other people in the household who will receive more than half of their support from you (and your spouse) during that time period.

Ցանկագրէ անոնք որոնք տանդ մէջ պիտի ապրին Յուլիս 1, 2018էն մինչեւ Յունիս 30, 2019, սկսելով քեզմէ: Աւելցուր ամուսին, զաւակներ եւ բոլոր անոնք որոնք այս շրջանին իրենց ապրուստին առնուազն կէսը կը ստանան քեզմէ (եւ ամուսինէդ) այս ժամանակաշրջանին համար:

Family Information (continued) Ընտանիքի անդամներու տեղեկութիւններ

Full Name Անուն	Age Տարիք	Relationship Կապ
		Self

Total Family Members Listed Above Վերոյիշեալ ընտանիքի անդամներու թիւը

Information provided is confidential and will not be used for any other purpose.

Տրամադրուած տեղեկութիւնները խորհրդապահական են եւ այլ նպատակի պիտի չ'օգտագործուին:

C. Parent Non-Tax Filer Ծնողք որ դաշնակցային տուրքի թուղթ չի լեցնել

Check the box if you WILL NOT and are NOT REQUIRED to file a U.S. Income Tax Return, list below your employer(s) and report any income earned from working in 2017.

Եթե պարտավորուած չէիր որ դաշնակցային տուրքի դիմումագիր ամբողջացնես, այս բաժինը ամբողջացուր, տեղեկացնելով գործատերիդ ընկերութեան անունը եւ որքան աշխատավարձ շահած ես 2017 թուականին:

Employer(s)

Գործատեր

Total Dollar Amount Earned (from ALL W-2's)

\$

Ընդհանուր աշխատավարձի գումար (ըստ W-2ի)

D. Tuition Requested / Կրթանպաստ

- Full Tuition Requested / Ընդհանուր Դօշակ
- Partial Tuition Requested / Մասնակի Կրթանպաստ

E. Volunteering / Կամաւոր Աշխատանք

I am willing to volunteer. Կը փափաքիմ կամաւոր աշխատանք տանիլ:

By signing this worksheet, I (we) certify that all of the information reported to qualify for student aid is complete and correct. Ձեր ստորագրութեամբ կը հաստատէք թէ կրթանպաստ ստանալու համար ձեր փոխանցած տեղեկութիւնները ամբողջական եւ ճշգրիտ են:

Signature of Parent(s) Ծնողներու Ստորագրութիւն

Date Թուական

Information provided is confidential and will not be used for any other purpose.

Տրամադրուած տեղեկութիւնները խորհրդակցական են եւ այլ նպատակի պիտի չ'օգտագործուին: